

ՑՈՒՑ. ՎԱՀՐԱՄ 6. ԹՈՐԴՈՄԵԱՆ

ՅՈՒՇԱՏԵՏՐԵՍ

Գ.

Գրած եմ արդէն, թէ Հայաստանի նորածին Հանրապետութեան Պատուիրակութեան Կ. Պոլիս հասած առաջին օրերը, անոր շուրջ հայ եւ օտար լրտեսներու աշալուրջ հակողութեան խիտ ցանց մը կադմուեցաւ, որով համարձակութիւն չկար երթալ, մօտենալ թոքատ-լեան պանդոկին, ուր իջեւանած էին Ա. Ահարոնեան եւ իր ընկեր-ները:

Սակայն թուրք կառավարութեան այդ խիստ կարգադրութիւնը երկար չտեւեց. լրտեսները շուտով վերցուեցան, ու տարբեր վերաբերում մը սկսաւ ստեղծուել դէպի հայաստանեան նորեկ հիւրերը:

Սզգային եւ օտարալեզու, մինչեւ իսկ թուրք թերթեր՝ գովասանութեան երկար էջեր նուիրեցին մեր Պատուիրակութեան, մաս-նաւորապէս Ա. Ահարոնեանին, անոր զրական տաղանդն ու համա-կրելի գրիչը եօթնարիկեան աստեղատունը բարձրացնելով:

Թուրք կառավարութիւնը, որուն գլուխն էր՝ Թէյլէրեանի ա-մենօրհնեալ ձեռքովին անհետ կորսուած թալասաթ փաշան, հայկական տեղահանութիւններուն ու սոսկալի ջարդերուն այդ սոսկալի հրէշ մեծ հեղինակը, իր վրա առաւ հայկական Պատգամաւորութեան բը-նակութեան ամենազան ծախքերը.սիրալիիր յարաբերութիւններ սկը-սաւ մշակել եւ հացկերոյիթներ սարքել անոր ի պատիւ. պտոյտներ, ծովագնաց զրօսանքներ պատրաստել, շողեմակոյկներով Վոսկորն ի վեր, եւ դէպի Պրուսա փիքնիքներ ընել տալ, Մարմարայի իշխանաց կղզիներուն մէջ ճաշեր հրամցնել եւ այլն: Թէ ի՞նչ թաքուն նպատա-կաւ, այդ մասին յետոյ:

Իրերու այս վիճակին հանդէպ, այլ եւս ամէն ոք ինքզինքը ա-ղատ համարձակ զգաց այցելութեան երթալ Այրարատեան նահանդէն եկած նոյեան աղաւնիներուն, որով իմ ալ յարաբերութիւններս ծա-ծուկ ըլլալէ դադրեցան:

Ուստի պատիւ ունեցայ 1918 յուլիս մէկին գիշերը՝ ժամը 9-ին, խոնարհ յարկիս մէջ ընդունելու Պ. Աւետիս Ահարոնեանը, որ Հայաստանի Հանրապետութեան մասին երկար ու յուզիչ տեղեկութիւններ տալէ յետոյ, պատմեց Հայկական գունդերու գերազանց հերոսամարտութիւնները, որոնք երազներ կը թուէին ինձ, եւ մեծ գովեստով խօսեցաւ այն գերարժան հրամանատարներու մասին, որոնք էին Նազարբէկեան, Սիլիկեան եւ Կորդանեան քաջ դեկավարները:

Այս սփանչելի պատմութիւններն ընելէ վերջ, Ահարոնեան խընդրեց ինձմէ, որ տեղեկութիւններ հաւաքեմ, հաստատող՝ թէ «ԳՈՒԳԱՐՔ» Հայաստանի անրաժան մասն է, վասնզի վրացիները կ'ուզեն եղեր իրենց սեպհականացնել այդ աշխարհը:

Բաւական հատորներ բերի մատենադարանէս եւ մինչեւ կէս դիշեր միատեղ կարգացինք հայ եւ օտար հեղինակներու ի նպաստ մեղի ըրած վկայութիւնները եւ մասնաւորապէս ցոյց տուի իրեն այն Յիշատակարանը, զոր ատենօք քաղած էի Փարիզի Պիալիոքէֆ Նախոնալիթի թիւ 302 ձեռագիր բժշկարանէն եւ որ կը յայտնէր թէ՝ ընդօրինակուած է «Քուֆարաց աշխարհի Մականարերդ անուն անտառներուն մէջ (թերեւս վանքի մէջ) նգնաւորդ Մատքէս քահանայն՝ Հայոց ԶԼԱ քուին» , որ ըսել է՝ Քրիստոսի (731 + 551 =) 1282 թուականին:

Այս կարեւոր հնութիւնը ցոյց տալէ յետոյ, առաջարկեցի որ Պ. Ահարոնեան դիմէր Եղիշէ Արք. Դուրեանին, աւելի մանրամասն տեղեկութիւն առնելու համար :

Ահարոնեան այս մասին նամակ մը գրեց Դուրեան Սրբազանին, որ Բերայի քարոզիչ էր եւ կը բնակէր Ֆէրի - Քէօյ եւ տուաւ ինձ զայն՝ անձամբ տանել յանձնելու իր հասցէին :

Տարի զայն, եւ Դուրեան Սրբազան՝ երկու օր յետոյ երկար ու լաւ ուսումնասիրութիւն մը ինձ յանձնեց, յոյժ հմտալից, զոր յուլիս 3-ին եկաւ առնել Պ. Ահարոնեան :

Իր այդ աշխատութեան մէջ, Դուրեան Եղիշէ Սրբազան վաւերական փաստերով ցոյց կուտար, թէ Դուկարք՝ դարերու ընթացքին մերթ վրացական իշխանութեան տակ է եղած եւ մերթ հայկական, բայց աւելի երկար ժամանակ հայերու է պատկանած, ուստի Հայաստանի անրաժան մաս կարելի է համարել :

Ահարոնեան շա՞տ զոհ եղաւ Դուրեան Սրբազանի պատրաստած տեղեկագրութենէն եւ գրեց անոր չնորհակալութեան նամակ մը, բայց թէ ի՞նչ եղաւ արդիւնքը, չգիտեմ :

Այլեւս կատարեալ համարձակութեամբ կը շարունակէի տեսակ-
ցիլ Պ. Ա. Ահարոնեանի հետ, ինչպէս նաեւ Պատգամաւորութեան
միւս անդամներուն՝ Խատիսեանի, Բաբաջանեանի, Քոչարեանի եւ
ուրիշներու հետ։ Յաճախ կամ Ահարոնեանը ինձ մօտ կուգար, կամ
ես իրեն կ'երթայի՝ եւ այս՝ գրեթէ ամէն օր։

Կէս գիշերը մինչեւ անց կը խօսէինք, գլխաւոր նիւթ ունե-
նալով Հայաստանի նորաստեղծ կառավարութեան կարեւոր հարցը։
Ես միշտ կ'ուզէի շատ բաներ լսել իրմէն, մանաւանդ իմանալ ար-
դիւնքը այն տեսակցութիւններուն, զորս Պատգամաւորութիւնը յա-
ճախակի կ'ունենար Եպարքոս Թալաաթ փաշայի ու նախարարներու
հետ։

Ահարոնեան թէեւ յուսադրիչ լուրեր կը հաղորդէր մեզ երբեմն,
բայց շարունակ անվստահ կ'երեւար թրքական շոշողուն խոստում-
ներու մասին, եւ կ'ըսէր — «Ա՛հ, կ'ուզեմ յաղթական վերադառնալ
Հայաստան»։

Մէկ երեկոյ՝ մեզ մօտ ճաշի միջոցին, յանկարծ յայտնեց՝ թէ
ինքը Եպարքուն լուրջ կերպով հարցուցած էր, թէ ո՞ւր են Ակնու-
նի, Խաժակ, Մուրատ, Զարդարեան, Տաղաւարեան, Գր. Զօհրապ,
Վարդէս եւ ուրիշներ։ Պատասխան ստացեր էր, որ «Անոնք՝ բոլորն
ալ ապահով տեղերու մէջ կը գտննալին, եւ երէ Ալլահ ուզէ, կը վե-
րադառնան»։ Մինչդեռ, այս չնական, խարեպաստիր խօսքերէն շա՞տ
ու շա՞տ առաջ, գիտէինք՝ թէ վաղուց նահատակուած էին անոնք
գաղանական խժդութեամբ։

Այստեղ հարկ է ինձ սակայն փակագիծ մը բանալ, ըսելու՝ թէ
Սուլթան Բէշաւը արդէն մեռած էր, եւ տեղը անցած էր՝ եղբայրը՝
Սուլթան Վահկատատինը. եւ որովհետեւ ասոր ետեւէն գահաժառանդ
եղող իշխան Եռւսուֆ – Իզզէթտինը անձնասպան եղած էր, ուստի՝
նոր Սուլթանին անմիջական գահաժառանդ հոչակուած էր՝ սպան-
նուած Սուլթան Ազիզի որդին՝ Ապտ – իւլ – Մէճիտ իշխանը, որուն
թժէկն էի ես՝ 1896 թուականէն ի վեր, եւ յաճախ կը հրաւիրուէի իր
մօտ։ Զմեռները ան կը բնակէր Օթագիւղի ծովեղերեայ պալատը,
իսկ ամառը՝ Սկիւտարի բարձունքին վրայ ունեցած շքեղ ապարանքը։

Քաջ հմուտ էր երաժշտութեան, ճարտար նկարիչ, լեզուագէտ
եւ հետամուտ եւրոպական ու թրքական գրականութեան. ունէր ըն-
դարձակ եւ ճոխ մատենագարան, բաղկացած երեւելի հեղինակներու
գործերէն։

Հայասէր ալ էր (թէեւ յեղյեղուկ բնաւորութեան տէր)։ կ'ուզէր
ճանչնալ հայ գիտուն անձեր եւ արուեստագէտներ, որով ես իր մօտ

քանիցս առաջնորդած էի մեր խեղճ Կոմիտաս վարդապետը, ծանօթ Շահմուրատեանը, որոնք իւր ներկայութեանը, իրենց գեղգեղ ձայնով՝ կուրմկը, Հայաստանը, Տէր Կեցոն, Սիփանայ քաջերը եւայլն երգած էին գաշնամուրի ընկերակցութեամբ, եւ իշխանի տան բոլոր բնակիչները «յարտասառւ շարժած» :

Ապտ - իւլ - Մէջիտի մօ տուրած էի նաեւ՝ Գաբրիէլ Նորատունկեանը, Գրիգոր Զօհրապը եւ Վարդգէսը՝ որուն երեսփոխանական յանդուզն, համարձակ ու անկողմնակալ աղատախօսութիւնը նրա մասնաւոր սքանչացումին էր արժանացած : Մէջիտ ասոնց ցոյց կուտար այն գեղեցիկ Ալսոմը, զոր Կոմիտաս վարդապետ Եւրոպա ճամբորդած միջոցին յատկապէս պատրաստել տուրած էր եւ բերած իրեն նուիրած, անոր մէջը նօթագրելով հայկական երգերը, ու սկիզբն ալ վարդապետական իր վեղարաւոր լուսանկարը զետեղելով :

1918 օգոստոս տասնըեօթնի օրն էր : Իշխանը հեռաձայնով կանչած էր զիս հիւանդի մը համար, որմէ վերջ երկար տեսութիւն մը ունեցաւ հետո, տեղեկութիւններ հարցուց Հայաստանի Պատուիրակութեան մասին, ուրախութիւն յայտնեց հայկական աշխարհի պատագրման առթիւ եւ ուզեց՝ որ իր այդ ուրախութիւնը յայտնէի պատգամաւորութեան, եւ փափաք իսկ ունեցաւ ծանօթանալու Պ. Ա. Ահարոնեանին :

Իշխանի հետ ունեցած այս տեսակցութեանս մասին հաղորդեցի Ահարոնեանին, որ իր կարգին շատ ուրախ ըլլալով, համակրական դիր մը պատրաստել տուրած, եւ բերաւ ինձ զայն՝ որ տանիմ անձամբ յանձնելու իշխանին :

Օգոստոս 25-ի առաւօտ, զնացի իշխանին մօտ եւ յանձնեցի իրեն Ահարոնեանի նամակը՝ պատգամաւորութեան կողմէ պատրաստուած, զոր կարդալով մեծապէս զոհ եղաւ եւ յանձնեց ինձ իւր բարեւները պատգամաւորութեան բոլոր անդամներուն :

Սոյն օրերուն, նախկին պատրիարք Օրմանեան Սրբազն հիւանդացած անկողին էր ինկած . ծունկերուն մէջ ջուր գոյացած էր ու կը դարձանէի զինքը իտալացի վիրաբոյժ Տոքթ. Մանառայի հետ :

Երեկոյ մը (29 օգոստոս), երբ սովորական այցելութիւնս Սրբադանին ըրած, կը պատրաստուէի սենեակէն դուրս ելլել, իմաց տըւին՝ թէ Հայաստանի պատուիրակութեան անդամ Պ. Բարաջանեանը եկած է եւ Սրբազնին հետ կ'ուղէ տեսնուիլ :

Շատ չանցած Բարաջանեան ներս մտաւ, բարեւեցինք ու ես մեկնեցայ :

Յաջորդ օրը երբ Օրմանեանի մօտն էի, չկարողացայ զսպել հե-

տաքրքրութիւնս, եւ հարցուցի թէ ի՞նչո՞ւ համար եկած էր երէկ Բարաջանեանը :

Օրմանեան Սրբազնան անողինին մէջ գլուխը քերելով ու քիչ մը վարանելէ յետոյ . . . «Ըստմ, բայց ուրիշի չըլլայ' որ հաղորդես», պատասխանեց, ու ըստա բառ առ բառ հետեւեալը .

— «Թալաար փաշա եւ իւր ընկերները յայտներ են եղեր պատուիրակութեան, թէ բնա՛ւ երբէք վստահ չեն հայերու անկեղծութեանը եւ թէ հարկ չկայ եղեր այլեւս սահմաններու եւ այլ տեսակ հարցերու մասին տեսակցութիւններ ունենալ. տեսակ մը երթաք բարով ըստեր է իրենց :

Եւ ահա պատուիրակութիւնն ալ սկսեր է մտածել, թէ ի՞նչ ընել հարկաւը է քուրք կառավարութեան հետ համերաշխութեան գալ, ուստի որոշեր է Բարաջանեանը դրկել Օրմանեանին, իր կարծիքը առնելու այս մասին» :

Օրմանեան Սրբազնի այս յայտարարութիւնը լսելէս յետոյ, հարցուցի իրեն թէ ի՞նքը ի՞նչ պատասխաներ է Բարաջանեանին :

Օրմանեան ինձ ըստ, թէ միջոց ուզեր է խորհելու եւ բան մը ուրոշելու. բայց նոյն պահուն ուզեց իմ կարծիքն եւս ունենալ :

Ես փափաքեցայ գիտնալ, նախ՝ թէ Բարաջանեանի այդ դիմումը պատուիրակութեան համամտութեամբ էր, թէ ոչ՝ ի՞նքը իր կողմէն էր որ կ'ընէր : Սրբազնը չկարողացաւ արտայայտուիլ այդ մասին, եւ դարձեալ ուզեց որ կարծիքս յայտնէի :

Սրբազնին սովորութիւնն էր (չըսեմ ունակութիւնը), ո՛ր եւ է գործի մէջ, նախ քան իր որոշումը տալը, գիմել ուրիշներու, անոնց դաղափարները չօշափել, իմանալ, եւ իրեն գիւր եկածը իւրացնել ու ներկայացնել առ որ անկ է :

Նկատելով որ Օրմանեան շա՛տ կը պնդէր, ես ալ գաղափար մը յայտնեցի, որ շա՛տ հաճելի երեւցաւ իրեն եւ խնդալով ու փորը քերելով՝ ինդրեց որ ուրիշի չհաղորդեմ զայն, որովհետեւ կ'ուղէր իրեն մտածումին իբրեւ արդիւնքը ներկայացնել ըստա :

Փարիզ

